



ՍՈՒՐԲ ՀԱԿՈՊ

Առաջնորդաւոս Մազր Ե Կեղեցի

Ծաղկաշար
25 ՄԱՐՏ 2018

Կիրակնօրեայ Ընթերցումներ	Էջ 1
Նոր Մարդը (5, 6, 7, 8)	Էջ 4
Ծանուցումներ	Էջ 7

ԸՆԹԵՐՑՈՒՄ ԶԱՔԱՐԻԱ ՄԱՐԴԱՐԵՒ ԳԻՐՔԵՆ (9.9-17)

Մեծապէս ուրախացի՛ր, Սիոնի՛
բնակիչ, ցնծութեամբ աղաղակէ՛,
բնակի՛չ երուսաղէմի. ահա թագաւորդ
քեզի կու գայ արդարութիւն եւ
փրկութիւն բերելու. որպէս հեզութեան
նշան՝ նստած իշու վրայ, դեռ մատղաշ
աւանակի վրայ: Անիկա եփրեմի
երկրէն պիտի անհետացնէ պատերազմի
կառքերը, երուսաղէմէն պիտի վերացնէ
պատերազմի ձիերը. պատերազմի աղեղը
պիտի խորտակէ եւ խաղաղութիւն պիտի
յայտարարէ ժողովուրդներուն: Անիկա
իր իշխանութիւնը պիտի տարածէ ծովէ
ծով, եփրատ գետէն սկսեալ մինչեւ
ծայրերն աշխարհի: Գալով քեզի, Տէրը
այսպէս կ'ըսէ. «Քանի արիւնով ուխտ
կնքեցի հետդ, գերեվարուած քու
եղբայրներդ պիտի ազատեմ անջրդի
անապատին խորերէն: երուսաղէմ
վերադարձէք, ո՞վ գերիներ, որ յոյսով կը
սպասէք. ահա կը յայտարարեմ, թէ ձեր
աքսորի ժամանակաւոր զրկանքներուն
փոխարէն՝ կրկնապատիկ բարիքներով
պիտի հատուցանեմ ձեզի: Ինձի համար
Յուղան պիտի լարեմ աղեղի պէս,
իսկ եփրեմը՝ նետի պէս. զաւակներդ

Հեթանոսներուն դէմ

պիտի հանեմ, ո՞վ Սիոն,

եւ քեզ ձեռքիս մէջ պիտի

բռնեմ պատերազմիկ

զինուորի պողպատեայ

սուրին նման»: Այո՛, Տէրը

ինք վերակացու պիտի

ըլլայ անոնց վրայ. անոր

նետը փայլակի պէս պիտի

հարուածէ: Տէրը, Ամենակալ

Աստուածը փող պիտի հնչեցնէ եւ

թշնամիներուն դէմ պիտի քալէ՝ մրրիկի

պէս սպառնալից: Ամենակալ Տէրը ինք

պիտի պաշտպանէ իր ժողովուրդը եւ

անոնք պիտի բնաջնջեն թշնամիները

զանոնք պարսատիկներու քարերուն

տակ թաղելով. անոնց արիւնը պիտի

խմեն որպէս գինի եւ անոնց արիւնով

տաշտեր պիտի լեցնեն, այնպէս՝ ինչպէս

կ'ընեն զոհասեղանին

վրայ: Այն օրը Տէրը

պիտի փրկէ իր

ժողովուրդը այնպէս՝

ինչպէս հովիւ մը կը

փրկէ իր սեփական

հօտը. եւ անոնք

թանկագին քարերու

պայծառութեամբ պիտի

փայլին Աստուծոյ երկրին մէջ. երկիր մը՝

ամէն բարիքներով ու գեղեցկութեամբ

լեցուն, ուր երիտասարդները ցորենով

պիտի աճին եւ կոյսերը՝ անուշարար

գինիով:

Այո՛,

Տէրը ինք

վերակացու

պիտի ըլլայ

անոնց

վրայ.

անոր նետը

փայլակի

պէս պիտի

հարուածէ:

Նետը փայլակի պէս պիտի

հարուածէ: Տէրը, Ամենակալ

Աստուածը փող պիտի հնչեցնէ եւ

թշնամիներուն դէմ պիտի քալէ՝ մրրիկի

պէս սպառնալից: Ամենակալ Տէրը ինք

պիտի պաշտպանէ իր ժողովուրդը եւ

անոնք պիտի բնաջնջեն թշնամիները

զանոնք պարսատիկներու քարերուն

տակ թաղելով. անոնց արիւնը պիտի

խմեն որպէս գինի եւ անոնց արիւնով

տաշտեր պիտի լեցնեն, այնպէս՝ ինչպէս

կ'ընեն զոհասեղանին

վրայ: Այն օրը Տէրը

պիտի փրկէ իր

ժողովուրդը այնպէս՝

ինչպէս հովիւ մը կը

փրկէ իր սեփական

հօտը. եւ անոնք

թանկագին քարերու

պայծառութեամբ պիտի

փայլին Աստուծոյ երկրին մէջ. երկիր մը՝

ամէն բարիքներով ու գեղեցկութեամբ

լեցուն, ուր երիտասարդները ցորենով

պիտի աճին եւ կոյսերը՝ անուշարար

գինիով:

**ԸՆԹԵՐՑՈՒՄ ՊՈՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ
ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐՈՒՆ ԳՐԱԾ
ՆԱՄԱԿԻՆ
(4.4-7)**

Յիշտ ուրախ եղէք Աստուծմով.
դարձեալ կ'ըսեմ՝ ուրախ եղէք:
Բոլորին հանդէպ հեզ եւ ազնիւ եղէք:
Բոլորին հանդէպ հեզ եւ ազնիւ եղէք:
Ծուտով Տէրը կու գայ: Որեւէ
հանդէպ բան թող չմտահոգէ ձեզ.
հեզ եւ այլ միշտ ձեր աղօթքներուն
ազնիւ եւ աղաչանքներուն մէջ
եղէք գոհունակ սրտով Աստուծմէ
խնդրեցէք ինչ բանի որ
կարիքը կը զգաք, եւ այն ատեն
Աստուծոյ խաղաղութիւնը, որ մտքով
կարելի չէ հասկնալ, խաղաղ պիտի
պահէ ձեր սրտերն ու մտքերը, որոնք
Քրիստոս Յիսուսի միացած են:

**ԸՆԹԵՐՑՈՒՄ
ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԻԵՏԱՐԱՆԻՆ
ԸՍ ՄԱՏԹԵՈՍԻ
(20.29-21.17)**

Երբ Յիսուս եւ իր աշակերտները
երիքովէն դուրս կ'ելլէին, մեծ
բազմութիւն մը հետեւեցաւ իրեն:
Ճամբու եղերքին նստած երկու կոյրեր,
երբ լսեցին որ Յիսուս կ'անցնի, սկսան
աղաղակել. «Ողորմէ՛ մեզի, Յիսո՛ւս,
Դաւիթի որդի»: Ժողովուրդը
«Ողորմէ՛ մեզի,
Յիսո՛ւս,
Դաւիթի
որդի»:
սաստեց անոնց որպէսզի
լուն, բայց անոնք աւելի
բարձր ձայնով շարունակեցին
աղաղակել. «Ողորմէ՛ մեզի,
Տէր, Դաւիթի որդի»: Յիսուս
կանգ առաւ, իր մօտ կանչեց
կոյրերը եւ հարցուց. «Ի՞նչ կ'ուզէք որ
ընեմ ձեզի»: Անոնք պատասխանեցին.
«Տէ՛ր, թող մեր աչքերը բացուին»:
Յիսուս գլաց եւ անոնց աչքերուն դպաւ:
Կոյրերը անմիջապէս սկսան տեսնել եւ

Հետեւեցան իրեն:

Երբ երուսաղէմի մօտեցան եւ հասան
Բեթփագէ, Զիթենեաց լերան կողին,
Յիսուս իր աշակերտներէն երկուքը
դրկեց՝ անոնց պատուիրելով. «Գացէք
սա դիմացի գիւղը եւ հազիւ այնտեղ
մտած կապուած էշ մը պիտի գտնէք
իր աւանակին հետ. քակեցէք եւ ինծի
բերէք: Եթէ մէկը առարկէ, ըսէք. «Տէրը
անոնց պէտք ունի», եւ անմիջապէս թոյլ
պիտի տայ ձեզի»: Ասիկա պատահեցաւ,
որպէսզի իրականանայ մարգարէին
խօսքը.

“Յրուսաղէմի ըսէք.

Ահա քու թագաւորդ քեզի կու գայ.

Անիկա հեզ է, նստած իշու մը
աւանակին վրայ”:

Աշակերտները գացին եւ կատարեցին
ինչ որ Յիսուս պատուիրեց իրենց:
Բերին էշն ու աւանակը եւ իրենց
հագուստները անոնց վրայ դրին:
Ապա Յիսուս նստաւ աւանակին
վրայ: Ժողովուրդէն շատեր իրենց
հագուստները կը փոէին ճամբուն վրայ,
ուրիշներ ծառերէն ոստեր կը կտրէին
եւ կը տարածէին ճամբուն վրայ: Եւ
ամբողջ բազմութիւնը, որ թափօրին մէջ
Յիսուսի առջեւէն կ'երթար
կամ կը հետեւէր իրեն, ... օրինեալ
կ'աղաղակեր. Է ան որ կու
կու գայ Սիրոց անունով:

“Օրինութի՛ւն Դաւիթի
որդիին,

օրինեալ է ան որ կու
գայ Սիրոց անունով:

Օրինութի՛ւն Բարձրեալին”:

Երբ Յիսուս երուսաղէմ մտաւ, ամբողջ
քաղաքը դղրդեցաւ: «Ո՞վ է ասիկա»,
կը հարցնէին քաղաքի բնակիչները. եւ
ամբոխը կը պատասխանէր. «Ասիկա
Յիսուս մարգարէն է, Գալիլիայի նազարէթ
քաղաքէն»:

Ապա Յիսուս տաճար մտաւ եւ դուրս վռնտեց բոլոր անոնք որոնք տաճարին մէջ առուծախ կ'ընէին. լումայափոխներուն սեղանները եւ աղաւնեվաճառներուն աթոռները շրջեց եւ ըստ անոնց. «Սուրբ Գիրքերուն մէջ գրուած է. “Դմ տունս աղօթի տուն պիտի կոչուի”, մինչ դուք զայն աւազակներու որջի վերածած էք»:

Տաճարին մէջ Յիսուսի մօտեցան կոյրեր եւ կաղեր եւ ան բժշկեց զանոնք: Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան Յիսուսի կատարած հրաշքները եւ լսեցին աղաղակը մանուկներուն, որոնք տաճարին մէջ կը գոչէին. “Օրհնութիւն Դաւիթի որդիին”, բարկացան եւ Յիսուսի ըսին. «Կը լսե՞ս ինչ կ'ըսեն ատոնք»: Յիսուս պատասխանեց. «Այո՛, չէ՞ք կարդացած սուրբ գիրքին սա խօսքը, թէ “Մանուկներու եւ կաթնկեր երեխաներու բերնով գովեստ հիւսեցիր”:

Ապա Յիսուս ձգեց զանոնք եւ քաղաքէն դուրս ելաւ՝ դէպի Բեթանիա, եւ հոն գիշերեց:

ՆՈՐ ՄԱՐԴԸ

ԹԱՄԱՐԾ ՄԱՐԴԸ
Թարգմ. Սահակոսի

Վերհայեցողութիւնը (contemplation) նոյն ատեն թէ՝ գոյութենական արժեւորումն է մեր «ոչնչութիւն» ըլլալուն, եւ թէ՝ ճանաչումն է աստուծային իրականութեան. ասիկա մեր

խորագոյն լինելութեան մէջ՝ հոգեւոր անձառելի յարաբերութեան մը պտուղ իմացութիւն է: Վերհայեցողութիւնը յայտնատեսական յանկարծաշող խորիմացումն է անոր՝ որ ծշմարտապէս է: Անիկա մարդու չնչաւոր հոգիին անսպասելի թոփչքն է իրականութեան գոյութենական լուսափայլքին մէջ, ոչ թէ լոկ իբրեւ էին բնազանցական յայտնատեսութիւն մը, այլ իբրեւ անդրանցական լրումը գոյութենական հաղորդութեան մը Անոր հետ, որ է:

Այս է, որ խորհրդագգացը փիլիսոփայէն աւելի գոյութենական ինքնութեան մը կը վերածէ: Քանի որ մինչ իսկապէս բնազանց փիլիսոփան էութեան զուտ առարկայական յղացքը կը մերժէ եւ կը շրջուի դէպի փորձառութեամբ եւ յայտնատեսութեամբ (intuition) ենթակայական իմացութիւն, խորհրդագգացը աւելի անդին կ'երթայ եւ կը խորասուզուի ուժական անսահմանութեան մէջ իրականութեան մը, որ է, եւ որ իր անսպասելի խորքերէն կը ժայթքէ իրականութիւնը ամէն ինչի որ կայ: Խորհրդագգացը, այլ խօսքով վերհայեցողը, ոչ թէ միայն կը տեսնէ եւ կը հափ իրականին, այլեւ անդին քան մակերեսը ամէն ինչի որ կայ՝ կը հասնի հաղորդուելու Ազատութեան որ աղքիւրն է ամենայն այժմակայութեան (actuality): Այս իրականութիւնը, այս Ազատութիւնը յղացք չէ, ինչ մը չէ, առարկայ մը չէ, ոչ ալ գիտութեան առարկայ մըն է. անիկա կենդանի Աստուածն է, Սուրբը, Ան՝ որուն կը համարձակինք Անուն մը տալ այն պատճառով միայն, որ Ան մեզի Անուն մը յայտնած է, որ սակայն անդին է քան բոլոր անունները, այնպէս ինչպէս անդին է բոլոր գոյութիւններէն, անդին է ամէն գիտութենէ, անդին է ամէն սէրէ: Անսահմանօրէն Այլն է Ան, Անդրանցականը, կամ Ան՝ որուն մասին չունինք եւ չենք կրնար ունենալ միանշանակ որեւէ գաղափար: Ան այնքան գերբարձր է գոյութենէն, որ առումով մը՝ աւելի ծշմարիտ է Անոր մասին ըսել, թէ Ան «չէ» քան է: Սակայն նոյն ատեն աւելի նախընտրելի է զԱյն՝ կեանքիլիութիւնը անուանել, ըսելով՝ թէ Ան է: Եւ Ան Որ է կամ «չէ» (ասիկա կախում ունի հայեացքին բացասութենական — apophatic — կամ դրասութենական — cataphatic — բնոյթէն⁹) կը բնակի մեր գոյութեան կեդրոնին իսկ մէջ: Մեր այժմակայութեան զուտ գաղաթին կը գտնուի Անոր Սրբարանին սեմը, եւ Ան մեզի աւելի մօտ է քան մենք մեզի:

Մեր անձկահար ազատութեան եւ Անոր, այսինքն՝ Սուրբին ու Անիմանալիին կենսատու Ազատութեան հետ յարաբերութեամբ է, որ այս կատարեալ ինքնածանաշումը տեղի կ'ունենայ, եւ մարդը իր հոգիին մէջ կը սկսի յաղթել մահուան վրայ: Մեր ճշմարիտ ինքնութեան այս գիւտը, այս արթնացումը, անսահման Աստուծոյ լուսափայլ մթութեան մէջ այս ի կեանս գալը՝ չի կրնար այլ փորձառութիւն մը ըլլալ քան Յիսուս Քրիստոսի շնորհիւ հաղորդութիւն մը ընդ Աստուծոյ: Մեր յաղթանակը մահուան վրայ՝ մեր գործը չէ, այլ Անորն է: Մեր ազատութեան յաղթանակը՝ որ իսկապէս մեր յաղթանակը պէտք ըլլայ, որպէսզի մեզ փրկէ մահէն, այնուամենայնիւ դարձեալ ու առաջնահերթաբար Անորն է: Եւ հետեւաբար, այս բոլոր խոկումներուն մէջ վերհայեցողութեան մասին պիտի խօսինք իբր Քրիստոսի մահուան եւ յարութեան բաժնեկցութիւն մը: Եկեղեցին Զատկուայ Կցորդին մէջ կը յայտարարէ կեանքին ու մահուան ընդդիմադրումը ահաւոր պատերազմի մը մէջ, եւ մահացեալ կեանքի Իշխանին կենդանի ըլլալն ու թագաւորելլը¹⁰:

Կեանքի Իշխանին շնորհիւ կեանքին յաղթանակը մահուան վրայ՝ ոգին իսկ Եկեղեցւոյ վաղեմի ու աւանդական գոյութենապաշտութեան: Գոյութենապաշտութիւն մը՝ որ այնքան պարզուէն ու յայտնապէս գոյութենական է, որ երբեք կարիքը չէ ունեցած կոչուելու նման անունով մը:

Քրիստոնէական վերհայեցողութիւնը գոյութենական է ոչ թէ լոկ այն առումով, որ անիկա փորձը կ'ընէ մեր իրականութեան խորասուզումին՝ մէջը Անոր իրականութեան՝ Որ է, բայց նաեւ՝ իբրեւ մասնակցութիւն ժամանակին մէջ Աստուծոյ արարքին իսկ, որ բարձրակէտն է մարդկային պատմութեան մէջ աստուածային հեղեղումին (divine irruption): Եւ քանի անիկա աստուածային ու մարդկային արարք մըն է, ի վիճակի է ինքզինք արտայայտելու հոգեւորապէս եւ անդադար վերակրկնուելու անհատ մարդոց կեանքերուն մէջ:

Վերհայեցողութիւնը նշան մըն է Քրիստոնէական լիապէս հասուն կեանքի մը: Անիկա հաւա-

տացեալը կ'ազատէ Աստուածային Տիրոջ մը գերիի կամ ծառայի վիճակէն, դժուար օրէնք մը պահող սարսափահար ենթակայի մը կացութենէն, նոյնիսկ հանգամանքէն հնագանդ եւ Հու զաւակի մը, որ գեռ շատ փոքր է մասնակցելու Հօր ծրագրին: Վերհայեցողութիւնը այն իմաստութիւնն է, որ մարդը կը դարձնէ Աստուծոյ բարեկամ, յարաբերութեան սերառութիւն մը որ ըստ Արիստոտէլի անկարելի էր: Ան կ'ըսէր, թէ ինչպէս մարդ Աստուծոյ բարեկամ կրնայ ըլլալ, երբ ընկերութիւնը հաւասարութիւն կ'ենթագրէ: Սա-կայն այս իսկ է Աւետարանին պատգամը.

«Այլեւս ձեզ ծառայ չեմ կոչեր, որովհետեւ ծառան չի գիտեր, թէ ի՞նչ կ'ընէ իր տէրը. այլ ձեզ բարեկամ կոչեցի, որովհետեւ ինչ որ Հօրմէս լսեցի՝ ձեզի յայտնեցի: Դուք չե որ զիս ընտրեցի, այլ ե՛ս ձեզ ընտրեցի եւ նշանակեցի ձեզ՝ որ երբաք եւ պտղաբեր ըլլաք եւ ձեր պտուղը մնայուն ըլլայ, որպէսզի Հայրս տայ ձեզի ինչ որ իմ անունովս խնդրէք», Յ� 15.15-16: «Ես եմ որպատունկը եւ դուք՝ նիւղերը: Ով որ ինձի միացած է եւ ես անոր, ան առատ պտուղ պիտի տայ, որովհետեւ առանց ինձի դուք ոչինչ կրնաք ընել», ն, հ 5: «Եթէ ինձի միացած մնաք եւ խօսերս ձեր մէջ մնան, խնդրեցէք Աստուծմէ ինչ որ ուզէք եւ պիտի տայ ձեզի», ն, հ 7:

Եթէ Աստուծոյ որդիներն ենք, ապա «նաեւ ժառանգորդներ» ենք, համա-ժառանգորդներ ենք Քրիստոսի՝ մեր եղբօր: Ժառանգորդը ան է, որ իր Հօր ստացուածքներուն մէջ իրաւունք մը ունի: Ան որ լիապէս կ'ապրի քրիստոնէական կեանքը, այլեւս չուն մը չէ, որ Հօր սեղանին տակ ինկած կտորուանքները կ'ուտէ, այլ որդի մը որ խնջոյքի սեղան կը նստի ու Հօր հետ ճաշը կը վայելէ: Այս իսկ է բաժինը չափահաս քրիստոնեային, քանի որ Քրիստոսի համբարձումով, ինչպէս Պոլոս առաքեալ կ'ըսէ, «Աստուծ Քրիստոսի հետ յարուցանեց եւ անոր հետ միասին ալ երկինքի մէջ նստեցուց մեզ», Եփ 2.6:

Վերհայեցողութիւնը մեր հոգիներուն մէջ նախաճաշակ մըն է մահուան վրայ կեանքի վերջնական յաղթանակին: Արդարեւ, առանց վերհայեցողութեան մենք կրնանք հաւատալ այս յաղթանակի կարելիութեան, եւ կրնանք յուսալ

անոր: Բայց երբ առ Աստուած մեր սէրը յանկարծ կը վերափթթի մութ, այլ լուսափայլ բոցին մէջ ներքին տեսիլքին, շնորհքը կ'ունենանք, գէթ պահ մը, յաղթանակին փորձառութեան: Նման պահերու, «կեանք»ը եւ «իրականութիւն»ը եւ «Աստուած» կը դադրին ըլլալէ մտածելի յղացքներ, եւ կը դառնան իրականութիւններ, որոնց գիտակցաբար կը մասնակցինք:

Վերհայեցողութեան մէջ, Աստուծոյ իրականութիւնը մեզի կը հաղորդուի բոլորովին նոր եղանակով մը: Երբ զԱստուած կ'իմանանք յղացքներու միջոցով, զայն իբրեւ մեզմէ անջատ առարկայ կը տեսնենք, գոյութիւն մը՝ որմէ օտարացած ենք, նոյնիսկ երբ կը հաւատանք, թէ Ան մեզ կը սիրէ եւ մենք զինք կը սիրենք: Վերհայեցողութեան մէջ այս բաժանումը կ'անհետանայ, քանի որ վերհայեցողութիւնը կ'անդրանցնի յղացքները եւ զԱստուած կ'իմանայ ոչ թէ իբրեւ անջատ առարկայ, այլ մեր իրականութեան մէջ իրականութիւնը, մեր գոյութեան մէջ Գոյութիւնը, մեր կեանքին կեանքը: Այս իրականութիւնը արտայայտելու համար խորհրդանշական լեզու մը պէտք է գործածենք, եւ յարգելու համար Արարիչին ու արարածին բնազանցական տարբերութիւնը՝ պէտք է շեշտենք մարդկային հոգիին եւ Աստուծոյ միջեւ ես-Դուն փոխյարաբերութիւնը: Այնուհանդերձ, վերհայեցողութեան փորձառութիւնը՝ մեր մէջ Աստուծոյ կեանքին ու Ներկայութեան փորձառութիւնն է ոչ թէ իբրեւ առարկայ, այլ իբրեւ անդրանցական աղքիւր մեր ենթակայութեան (subjectivity): Վերհայեցողութիւնը խորհուրդ մըն է, որով Աստուած մեզի կը յայտնէ Ինքզինք որպէս Կեդրոնն իսկ մեր հարազատագոյն ինքնութեան — intimior intimo meo —, ինչպէս Ս. Օգոստինոս ըսած է: Երբ Անոր Ներկայութեան յայտնութիւնը կը յանկարծափայլի մեր վրայ, մեր ես-երը կ'անհետանան Անոր մէջ, եւ խորհրդաւրապէս անջատումի Կարմիր Ծովուն ընդմէջէն անցնելով՝ Անոր մէջ կը կորսուին մեր անձերը. եւ այսպէս՝ կը դտնենք մեր ճշմարիտ ինքնութիւնները:

Վերհայեցողութիւնը բարձրագոյն եւ ամենէն յարակարծական (paradoxical) եղանակն է ինքնածանչման, որուն կը հասնինք բացայայտ անձնաջումով: Այս ատեն, կեանքը ոչ թէ միայն կը հասկցուի, այլեւ կ'ապրուի: Կ'ապրուի ու անոր փորձը կ'ըլլայ իր լիութեան մէջ, այսինքն՝ հոգեւոր գործունէութեան ամէն ընձիւղումներով:

Մարդկային հոգիին բոլոր ուժերը ազատութեամբ եւ գիտութեամբ եւ սիրով կ'արձակուին, ու դարձեալ բոլորը իրարու կը մերձենան եւ բոլորը կը համախմբուին մէկ գերագոյն արարքի մէջ, որ խաղաղութիւն կը ճառագայթէ: Իրականութեան այս փորձին իրաւութիւնը բարձրագոյն առումով գոյութեանական է: Ու աւելին՝ հաղորդութիւն մըն է — ընկալում մը մեր իրականութեան, որ խորասուցուած է մէջը, եւ առումով մըն ալ՝ համակից է գերագոյն իրականութեան, Գոյ ըլլալու Անսահման Արարքին, որ Աստուած կը կոչենք: Վերջապէս, Քրիստոսի՝ մարմնացեալ Բանին հետ հաղորդութիւն մըն է: Ոչ թէ միայն Անոր հետ մարդկային հոգիներու միաւորում մը, այլ հաղորդութիւն մը միակ մեծ արարքին մէջ, այսինքն՝ իր Մահուան ու Յարութեան արարքին, որով Ան միանգամընդմիշտ յաղթեց մահուան:

ԾԱՆՈԹԱԳՐԱԿԱՆ

9.- «*Apophatic*» բառը շինուած է յունարէն «ափոփասիս»ին վրայ, իսկ «*cataphatic*»ը՝ նոյնին «*բարափասիս*»ին վրայ: Միջնադարեան հայ բարգմանական գրականութեան մէջ մերուտարանութիւն մը կար, որուն տրուած է «Յունարան դպրոց» անուելք: Յունարան դպրոցը յունարէն «ափոփասիս»ին համար հենարած է «բացասութիւն» բառը, իսկ «*բարափասիս*»ին համար՝ «ստորասութիւն» բառը: Խրացուցի «բացասութիւն»ը, սակայն երկրորդին տեղ կ'առաջարկեմ «դրասութիւն» բառը:

10.- Այստեղ Մըրբըն չակերտելով տուած է անգլերէնը կցորդին, ապա՝ լատիներէնը: Սակայն բարգմանական արտայայտութեան նկունութիւնը պահել նախընտրելով՝ չակերտելորը չորդի: Կցորդին բնագիրը ահաւասիկ. «Mors et vita duello/Conflitxere mirando/Dux vitae mortuus/Regnat vivus»:

ՅԵՏ ԱՅՍՈՒ

«ՈՒԽՏԻՆ ՏԱՊԱՆԱԿԱԼ»

Կոլուկոյ Կաթողուսուութեան
Մրսէ Ասթողաս Փոխառութեան

ՎԵՐԱՎԳՐԵԱԼ
ՈՒՍՈՒԱԶԱԲՐՈՒԹԻՒՆ ԿԱՐԴԱԼ

**ՀՈՐԻԶՈՆ
ՀԱԲԱՁԱՁԵՐԹԻՆ ՄԷՋ:**

ԳԱՌՆԻԿ Ա. Ք. Գ.

Ս. ՅԱԿՈԲ ԱՌԱՋՆՈՐԴԱՎԱՒՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑ ԱՒԱԳ ԾԱԲԹՈՒՅՑ

ԱՒԱԳ ԵՐԵՔԾԱԲԹԻ, 27 ՄԱՐՏ

Երեկոյեան ժամերգութիւն («Տասը կուսանաց») ժամը 19.00-ին:

* * *

ԱՒԱԳ ՀԻՆԳԾԱԲԹԻ, 29 ՄԱՐՏ

- Ժամերգութիւն՝ 10:30-ին: Ս. Պատարագ՝ 11:00-ին:
 - Ոտնլուայի արարողութիւն՝ ժամը 18.00-ին:
 - Խաւարման ժամերգութիւն՝ ժամը 21.00-ին:

* * *

ԱՒԱԳ ՈՒՐԲԱԹ, 30 ՄԱՐՏ

Խաչելութեան եւ Թաղման ժամերգութիւն՝ ժամը 19.00-ին:

* * *

ԱՒԱԳ ԾԱԲԱԹ, 31 ՄԱՐՏ

ՃՐԱՎԱԼՈՅՑ

- Աստուածաշնչական ընթերցումներ՝ ժամը 17.00-ին:
 - Ս. Պատարագ՝ ժամը 18:00-ին:

* * *

Ս. ԶԱՏԻԿ

ԿԻՐԱԿԻ, 1 ԱՊՐԻԼ

- Ժամերգութիւն՝ 9.30-ին, Ս. Պատարագ՝ 11.00-ին:
Ս. Պատարագը կը մատուցէ եւ կը պատզամէ
ԳԵՐԾ. Տ. ԲԱԲԵԳԻՆ ԱՐՔԵՊԻԿՈՊՈՍ
Առաջնորդ Գանատայի Հայոց Թեմին

* * *

ՅԻԾԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՅՑ

ԵՐԿՈՒԾԱԲԹԻ, 2 ԱՊՐԻԼ

Այցելութիւն հանգուցեալներու շիրիմները:



ՍՈՒՐՊ ՀԱԿՈՊ
ԱՌԱՋԱՌՈՂԱԾԻՒԹՅԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ
ÉGLISE ARMÉNIENNE
SOURP HAGOP
ARMENIAN CHURCH



ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒԽՎԻ ՍԵՐՏՈՂՈՒՔԵԱՆ -ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽՄԲԱԿՆԵՐ

Նորականք Խմբակ

16-25 տարիքի երիտասարդներու
համար

Երկշաբաթական դրութեամբ
Կիրակի առաւտեան՝

Ժամը 9.45-10.45

ՆԱՐԵԿ Խմբակ

26-40 տարիքի երիտասարդներու
համար

Երկշաբաթական դրութեամբ
Կիրակի առաւտեան՝

Ժամը 10.00-11.00

Հետաքրքրուողներէն կը խնդրուի

Կապուիլ դիւանատուն՝ 514 331 5445 կայան 202

ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲ

Հայ կեղրունի ճաշասրահ

3401 Olivier Asselin, Montreal, QC

Զ ԱՏՎՈՒՅՑ Ը ԱՇՎԵՐՈՅԹ

Կիրակի, 1 Ապրիլ 2018-ի
կեսօրուան ժամը 1.30-ին

Յատուկ պիտք եւ հաւկամարտ

Մուտքի Յունք՝ 35\$
12-16 Վար Վորքերուն՝ 20\$

Տեղերու ապահովման համար հաճեցէք հեռաձայնել՝

514 653 8870 կամ

438 863 0272 բիերէն մէկուն: